



Մ Ա Ս Ե Ա Յ Ա Ղ Ա Ի Ն Ի

Ա. Ի. ԵՏԱ. Բ. Ե. Բ.

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ե Ա Յ Յ

ԱԶԳԱՅԻՆՔ, ԲԱՐՈՅԱԿԱՆՔ ԵՒ ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆՔ

Ա. Բ. Ա. Բ. Ի. Ն. Ի. ՈՅՆ ՈՒ Բ. ՈՒ Ա. Գ. Ի. Ծ. Բ.

(Նարայարուբին. Տես էջ 241, 253.)



մէն տարի ընդհանրապէս, եւ ամէն ամիս մասնաւորապէս, իւր վարուց կանոնը առաջուց կգրծագրէ. իւր վիճակը կքրննէ, դիտաւորութիւնները կհաստատէ, հին մտքերը կշրտկէ, ընելու գործերը կորոշէ, ժամանակին գործածութիւնը կսահմանէ . . . առաջուց կորոշէ թէ ինչ հնարքով այս ինչ մտլութիւնը վրայէն պիտի վերցընէ, այն ինչ տաղանդը ձեռք պիտի բերէ, այն ինչ սխալը պիտի շրտկէ: Ասոր կըսէ ինքը՝ հաշիւ-

ները փակել, եւ ըրած դաշնագրութիւնը պատկառելի պայմանագիր մը կգառնայ:— Ամէն առաւօտ արթըննալուն պէս՝ առաջին բանը գործը այս է որ կըսէ ինքն իրեն թէ «Տեսնեմք այսօր մինչեւ ո՞ւր կընամ հասցընել առաքինութիւնը, եւ ո՞րչափ կընամ ազատ մնալ տկարութիւններէ»: Ամէն իրիկունց ցորեկուան վարքը աչքէ կանցընէ, միտքը կըբերէ զրուցած խօսքերը, ըրած գործերը, խորհած բաները, փառք կուտայ Աստուծոյ որ նոցա յարգը կճանչնայ. յետոյ հանգիստ քուն կլինի՝ հաստատ կերպով միտքը գրած որ երկրորդ օրը աւելի առաքինի լինի, կամ այն օրուան չափ պակասութիւն չգործէ:

Պատուաւոր կերպով վարուիլը իրեն համար գրեթէ բնութիւն գարձած է, ուստի գրեթէ առանց մտածելու այնպէս կը վարուի:

Շահու կամ հաւատարմութեան վերաբերեալ գործերուն մէջ այնպէս փափուկ՝ այնպէս անարատ է որ ոչ երբէք անհաւատարմութեան շուքն անգամ ունեցած է: Այս կողմանէ մտածելն անգամ՝ թէ կրնայ սոսկ փորձութիւն մը ունենալ՝ իրեն ցածութիւն կհամարի: — Տուած խօսքերը անփոփոխ պահելու համար՝ վերջին աստիճանի զգուշաւոր է: ուրիշներէն ալ խօսք առած ատենը լաւ ուշ կգրնէ որ նոքա չափէն աւելի իրենց շահէն չհեռանան. եւ թէ որ յանկարծ սրխայլին, նա նոցա արթուն պահապանն է իւր անձին դէմ:

Մեր Առաքինին վեհանձնութիւնը իրեն զբօսանք մը դարձուցած է. այնչափ կսիրէ այս լաւութիւնը որ առանց ուրիշ փոխարէնի սպասելու՝ միայն անոր գործադրութեամբը կը զուարճանայ: — Իստասիրտ, ազահ էլ խարդախ մարդուն մէկը որ մը ելաւ ըսաւ իրեն թէ « Գու բարեսրտութիւնդ եւ անշահասիրութիւնդ կեղծաւորութիւն ու կրօնամոլութիւն է »: Պատասխանեց Առաքինին. « Գեղի ո՞վ ըսաւ թէ իմ միտքս բարի գործ մը ընել էր. քու զուարճութիւնդ է զմարդիկ խաբել, չարչարել, հալածել. իմ զբուարճութիւնս ալ է անոնց աղէկութիւն ընել: Ամէն մարդ իրեն ախորժակն ունի. ես ալ իմ ախորժակիս ետեւէն կլինիմ՝ առանց մըտածելու անոր համար առնելու վարձքս, նաեւ առանց պնդելու թէ իմ ախորժակներըս քու կրններէդ վեր են»: — Աղէկութիւնը ժպտելով կգործէ, երբեմն նաեւ այնպիսի թեթեւութեամբ ու վեր ի վերոյ կերպով մը՝ որով աշխարհասէր մարդը կջանայ իւր մոլութիւնը արդարացնել:

Իւր գործերուն մէջ ալ նոյն գեղեցիկ բարեկարգութիւնը կպահէ՝ ինչ որ իւր մտածութեանցը մէջ: Ըրած ծախքը՝ մեծ բաներու մէջ խնայութեամբ է, փոքր բաներու մէջ վեհանձնութեամբ: Ոչ երբէք կտեսնես վրան այն կոտրտուածքները որ աւելի անպատիւ կընեն զմարդ՝ քան թէ պատիւը կաւելցրնեն: Իրեն մեծութիւն կհամարի նա՝ ունեցած պարտքերը ճիշդ ու ատենին վճարելը, ծախքերը չափաւորելը, եւ առած բաները խոհեմութեամբ գործածելը: — Ունեցած հարստութենէն պակաս է դրսէն երեւ-

ցուցած ճոխութիւնը, իսկ ըրած առատաձեռնութիւնը՝ հարստութենէն աւելի: Շատ անգամ իւր զուարճութիւնները բերնէն կը կտրէ որ ուրիշներուն աղէկութիւն ընելու բանեցընէ:

Թէ որ ձախորդութեամբ մը եկամուտը պակսի, առանց սուտ ամօթի՝ ունեցած կարողութեանը կյարմարցընէ, եւ միտքը կը ընէ որ եթէ անով կորսընցընէ իւր բարեկամները կամ ճանչւորները, չարժեք որ այնպիսի բարեկամները կորսընցընելուն ցաւի: — Մեծութեան ատենը խոնարհ, արհամարհանաց ատենը կտրիճ, նուաստութեան ատեն անգամ փափկասիրտ ու զգուշաւոր լինելով, ունեցած վայելմունքէն կչափէ իւր հարստութիւնը. եւ այնքան վայելմունք ու զուարճութիւն ճարել գիտէ ինքն իրեն որ եթէ բոլոր մարդիկ ալ ուզեն զանոնք ձեռքէն աւնուլ՝ չեն կրնար:

Իւր միջակ վիճակէն դուրս է, վասն զի առաջուց հաշիւ ըրած է անոր թէ վնասները եւ թէ օգուանները. եւ իւր բաղձանքներուն ու կարողութեանը մէջ գեղեցիկ հաւասարութիւն մը գրած լինելով, աշխատանքին ու թուլութեանը մէջ կատարեալ հաւասարակշռութիւն կպահէ, եւ այնպիսի ծախքեր ոչ երբէք կընէ որ յետոյ իրեն զղջալու եւ ցաւելու պատճառ լինին:

Առաքինին բարձրանալու ջանք չունի չէ. բայց այնչափ քաջասիրտ է որ հասարակ ժողովրդեան աղտոտ ճամբան բռնելը՝ իրեն ցածութիւն կհամարի: Մեծամեծ մարդկանց թողուցած ամայի շաւիղներէն կը քայլէ, եւ քաջութեան ու առաքինութեան ճամբով բազմին հասնելու կաշխատի: Եթէ հասնի, կնայի որ արժանի լինի անոր. եթէ չկարենայ, նա իւր միտքարանքը առաջուց պատրաստած է: — Աստիճանին եւ կամ հարստութեան աւելնալովը ինչ առաւելութիւն կրնայ գալ իւր անձնական երջանկութեանը: Արդէն հարկաւոր եղած վայելքը ունի. եւ ոչ շքեղութեան պատրանքը, ոչ ցուցամուլութեան ունայնութիւնը չեն կրնար զինքը մխիթարել: — Եթէ նա իւր ախորժակին նայէր, ազատութիւնը վեր կգրնէր քան ըզփառքը, խաղաղութիւնը քան զշահը, հանգստութիւնը քան զբաղմունքը, գեղը քան զքաղաքը, եւ առանձնական կենաց անմեղութիւնը քան զհրապարակական կենաց հրապուրանքը: — Այս ազատութիւնն ու անկախութիւնը այնչափ մեծ բանի տեղ կգնէ որ

կարող է ըսել Կարգեսիոսին պէս՝ թէ «Թագաւոր մը չկայ այնչափ հարուստ որ կարող լինի անոնց գինը վճարել ինձ» : Բայց իւր պարտքին այն աստիճանի հնազանդ ու հպատակ է որ հարստութեան հրապուրանքէն ամենեւին չվախնար, եւ նոյն պարտքին ուժովը՝ կնայի որ միշտ օգուտ ընէ ուրիշի : — Փառք ըսածդ՝ իրեն համար արհամարհելի բան մը չէ, եւ արդար ճամբով փառք վատրկելու ամենեւին անհոգութիւն չընէր. բայց այն փառքը իւր սոց գլխաւոր նպատակն է եւ ոչ վարձատրութիւնը. մարդկային ազգին ծառայութիւն եւ աղէկութիւն ընելն է նորա ճշմարիտ փառասիրութիւնը. բայց նորա միտքը աւելի բարձր, աւելի հեռուն կընայի. նորա աչքը այս աշխարհի սահմանէն դուրս ալ կձգտի, եւ կսպասէ որ մարդկային հաւանութենէն շատ գերազանց հաւանութիւն մը ընդունի . . .

Եթէ մեր Առաքինին փափաք ցուցնէ երբեմն բարձր պաշտօնի մը հասնելու, միայն անոր համար է որ աւելի շատ մարդու հասնի իրեն բարեգործութիւնը. բայց միտքը դրած է համեստութեամբ՝ թէ ուրիշներն ալ կրնան իրեն չափ նոյն պաշտօնը կատարել : Այս երջանկութիւնը շատ մեծ բանի տեղ կընէ. սակայն այս գովելի փառասիրութեամբ նա այնչափ սաստիկ վառուած չէ որ եթէ նախախնամութիւնը չկամենայ զինքը իւր աղէկութիւններուն գլխաւոր մատակարարներէն մէկն ընել, սիրար ցաւի ու տրտմի : Կրնայ լինել որ ընդարձակ իշխանութեան մը ձեռք զարնելու համար մինչեւ գլուխն ալ դնէ, ինչպէս որ հայրենեացը համար կեանքը տալու պատրաստ է. բայց գնեմք թէ այն իշխանութեան չհասնի, այն ատենն ալ ինքը կուրախանայ՝ անձնական հանգրստութեանը համար : — Եթէ շատ մարդկանց չկարենայ ընել աղէկութիւնը, քանի մը հոգւոյ կընէ : Յանցանքը ուրիշներուն է՝ թէ որ ագիտութեամբ, նախանձով կամ շահասիրութեամբ հեռացրնեն զինքը այնպիսի պաշտօններէ՝ որոց մէջ կարող էր աւելի աղէկութիւն ընել : Իւր փառասիրութիւնը սաստիկ շարժած ժամանակն ալ սրտանց կըխնդրէ յԱստուծոյ որ հեռու պահէ զինքը ամէն տեսակ իշխանութենէ՝ թէ որ անով ուրիշներու երջանկութեան պատճառ պիտի չլինի :

Թէպէտեւ ամենեւին իշխանութիւն ալ չունենայ, իւր գեղեցիկ յատկութիւններովը մեծ ազդեցութիւն ունի նա քովիններուն

վրայ. իսկ հեռաւորներուն՝ ամար ամենեւին հոգը չէ թէ արդեօք ինչ կամածեն վրան : — Նա իւր երջանկութիւնը ուրիշներուն ծուռ կարծիքին գերին չընէր. եւս առաւել կըզգուշանայ որ իւր երջանկութիւնը նոցա կամքէն կախում չունենայ : Ի՞նչ փոյթն է իրեն՝ եթէ բոլոր աշխարհք ալ խեղճութեան մէջ կարծէ զինքը, թէ որ ինքը նոյնպէս չհամարիր, եւ թէ որ ինքը գոհ է իւր վիճակէն :

Այսպէս մտածելով ազատ կմնայ նա այն ցած շողքորթութիւններէն, այն ողորմելի անհանգստութիւններէն՝ որովք փառասէր մարդը ինքզինքը անպատիւ կընէ : Հոգը չէ ամենեւին հաճոյանալ այն մարդուն որ մէկ այցելութեամբ մը, մէկ բարեւոյ մը, կամ մէկ կուսակցութեան հոգւով մը դատաստան կըլտրէ իւր վրայ. եւս առաւել չկամենար հաճոյանալ այն մարդուն որ իւր խելքը կըբանեցընէ անիրաւութիւն եւ բռնակալութիւն ընելու. միայն այնպիսի բաներու կաշխատի եւ այնպիսի ճամբաներով որ համարձակ ալ կրնայ խոստովանիլ. եթէ գործ մը գտնելու ետեւէ ալ լինի, գլխաւոր ջանքը այն է որ ուրիշներէ աւելի արժանաւոր ճանչցուի անոր : Իրաւ է որ այս ճանապարհը միշտ ապահով չէ, բայց միշտ վեհանձնական է : — Օր մը նորա հետ բաղդատեցին մարդուն մէկը որ զանազան ցածութիւններով շուտ շուտ առաջ գնացեր էր այնպիսի պաշտօնի մը մէջ որ ամենեւին ազատութիւն մը չունէր, եւ կերպով մը կմեղադրէին զինքը : Պատասխան տուաւ Առաքինին. — «Ես այն մարդէն շատ վեր եմ. նա ցածութիւն ըրեր է, ես պատիւս կպահեմ. նա գերի է, ես ազատ եմ» :

Այս ազատութեան սէրը, որ մեծահոգի մարդկանց սովորական յատկութիւնն է, այն պակասութեանց մէկն է, որոց դէմ միշտ աւելի պատերազմած է. վասն զի լաւ հասկըցեր է թէ դժուարաւ կմիաբանի ընդհանուր կարգին հետ, եւ մարդկանց մէջի սովորական կապերը կըբակէ. բայց կարհամարհէ նա այն սովորական խառնուրդը՝ որով շատ մարդիկ կխառնեն ցած հպատակութիւնը իրբ բռնակալութեան հետ : Նա կհնազանդի ազնուութեամբ, եւ կհրամայէ վեհանձնութեամբ :

Այնչափ մեծ է կտրճութիւնն որ բաղդէն չյաղթուիր. գիտէ անոր փոփոխական լինելը, անոր ձախորդութիւններուն նախատես է, եւ չվախնար : Բազդը ոչ երբէք յանկարծակիի կբերէ զինքը. մէկ հարուած մը չունի որ Առաքինին առաջուց մտածած չլինի

անոր վրայ, եւ առաջուց հաշիւ չընէ անոր գեղը, մխիթարանքն ու վերջի ապաւէնը: Բաղդին թէ յաջողութեանցը եւ թէ ձախորդութեանցը մէջ՝ միտքը կբերէ նորա անհաստատութիւնը. յաջողութեանցը մէջ վախով՝ ձախորդութեանցը մէջ յուսով՝ իւր չափը ամենեւին չկորսընցընէր: Նորա ոչ արամիլը շուտով է, ոչ ուրախանալը. կմըտածէ թէ ո՞ գիտէ արտումութեան ետեւէն ինչ կուգայ, ուրախութեան ետեւէն ինչ:...

Ի՞նչ ալ պատահի, նա կթողու որ ամէն բան իւր ընթացքովը առաջ երթայ: Կամ

դիպուածով է կըսէ՝ այս բանս, կամ Աստուծոյ կամքովը. եթէ առաջինն է, ես ինչ խելքով կընամ մեղադրել կոյր պատճառի մը. իսկ եթէ երկրորդը, ես ինչպէս կընամ Աստուծոյ անհուն իմաստութեանը խառնուիլ: . . . Մէկը չկայ որ մեր Առաքինիէն աւելի հաստատ կերպով համոզուած լինի թէ աստուածային նախախնամութիւն մը կայ՝ ամէն բան կառավարող, եւ թէ իմաստութիւնն ու բարութիւնը անոր առաջին ստորոգելիքներն են:

(Աւարտե յառաջիկայս.)

Լ Ո Ր Տ Ք Ս Ո Ւ Լ Ի

Լորտ Քանուլի Անգղիոյ այժմու երեւելի անձինքներէն մէկն է, որ Եւրոպիոյ գրեթէ ամէն գլխաւոր դահլիճներուն մէջ ներկայացուցած է իւր կառավարութիւնը, եւ Փարիզու դաշնագրութեանը մէջ՝ երեւելի մաս մը ունեցած է 1856-ին. ուստի թէ անուամբը, թէ աստիճանաւը եւ թէ անձնական արդեամբքը՝ հասարակաց կարծեաց առջեւ մեծ համարում ունի:

Լորտ Քանուլի ծնած է իլոնտոն, 1804-ին. իւր հայրն ու հօրեղբայրը անուանի անձինք էին. առաջինը՝ Անգղիոյ երեւելի քաղաքագէտներէն մէկն էր, իսկ երկրորդը՝ Անգղիոյ առաջին սպարապետը՝ Ուէլլինկթըն: Ուստի բնական կերպով քաղաքական գործերու հրաւիրուած էր Լորտ Քանուլի, իւր աղայութեան ժամանակէն: Վեննայի դեսպանատան անդամութենէ սկսաւ, ու անցաւ ապա Հոլանտա, անկէց Շթուլիարա, եւ 1858-ին Կոստանդնուպոլիս:

1848-ին զրկուեցաւ Զուիցերի իբրեւ լիազօր պաշտօնեայ, եւ Ֆրանքֆորթի սահմանադրական ժողովոյն փափուկ խնդիրներուն

մէջ ցուցուց իւր կատարեալ խոհականութիւնն ու քաղաքագիտութիւնը:

Այս յաջողութեամբ՝ Անգղիոյ կառավարութեան առջեւ մեծ անուն ունեցաւ. 1852-ին զրկուեցաւ դեսպան իփարիզ, սիրելի եղաւ Նափոլէոն կայսեր, Անգղիոյ եւ Գաղղիոյ մէջ եղած նիզակակցութեանը ինքն ալ շատ աշխատեցաւ, եւ անոր յաջողութեան գլխաւոր գործիքներէն մէկը զինքը կընամք համարել:

Արեւելեան պատերազմէն վերջը Փարիզու ժողովոյն մէջ (1856) Լորտ Քլարէնտոնի հետ ներկայացուց յԱնգղիա: Ասով աւելի եւս փառաւորեցաւ, եւ ոչ միայն հաստատուեցաւ իւր մեծ պաշտօնին մէջ, այլ եւ կոսնի ախողոսն ընդունեցաւ իթագուհւոյն Անգղիոյ:

Աւստրիական պատերազմը չսկըսած՝ ինքը զրկուեցաւ իՎեննա, որ համողէ զկայսրը՝ Գաղղիոյ ու Իտալիոյ խնդիրներուն զիջանելու: Բայց թէ որ այն անգամ չյաջողեցաւ Լորտ Քանուլի, յանցանքը՝ Աւստրիոյ կառավարութեանն էր, որ իւր սխալմունքը յետոյ ճանչցաւ ծանր տուգանօք՝ զոր չկրցաւ նախատեսանել:

